

تَنْجِيَّةُ

مَجَلَّةُ حَمْعَيَّةِ الْقَاهِرَةِ الْأَرْمَنِيَّةِ الْعَامَّةِ

# ՏԵՂԱԿԱՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՅՐԵԿԱ Հ.ԲԸՄԻՒԹԵԱՆ

المدير المسؤول : أ. صاروخان - ١٥ شارع عماد الدين بالقاهرة - تليفون ٩١٩٦٣٦ - م.ب. ٧١٧

Հ.Բ. ՏԱՐԻ ԹԻՒ 1

ՅՈՒՆՈՒԱՐ - ՄԱՐՏ 1968



## Հ. Բ. Ը Խ ՈՒ Թ Ի Ւ Ն

### Ա Զ Դ

— Տեղեկատուն առ այժմ կը ճրտտարակուի պարբերաբար:

— Թղթակցութեանց, դրամական նուերներու, զիրքերու, թերթերու ևս հանդէսներու առաքումները կատարել խմբագրութեանս հասցէին.

Խմբագրութիւն «ՏԵՂԵԿԱՏՈՒ»ի

15, Էմաս Էլ Տին փողոց — Գանիք

Հեռ.ախոս 919636 — Նամակատուի 717

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹ Ի Ւ Ն

1 — Նոր Ամեակներու Տեսիլրով

2 — Վարդանանց Ոզին

3 — Վենետիկի Ս. Ղազար վանքի հիմնադրութեան 250 ամեակը

4 — Վարդանանց Տօնակատարութիւն

5 — Յովելինական հանդիսութիւն Տիկին Արաքսի Օհանեանի

6 — Միութար Հերացիի 850 ամեակը

7 — Սփինորահայ Կեանը

8 — Կեանը Հայաստանի մէջ

9 — Եկեղեցին Մայրենի

10 — Զեկոյց Հ. Բ. Ը Խ ՈՒ Թ Ի Ւ Ն

وَلِيْجَانَدُور

مَجَاهِدَةِ الْقَاهِرَةِ الْأَزْمِنَةِ الْعَامَةِ

# ՏԵՇՎԱՏՈՒ

ՀՐԱՄԱՆԱԿԱՆ ԳԱՅԻՐԵԼ Հ.ԲԸՆԻ ՊԻԹԵԱԾՆ

للدير المسؤول : 1. صاروخان - ١٥ شارع عماد الدين بالقاهرة - تليفون ٩١٩٦٣٦ - ص.ب. ٧١٧

Ժ. ՏԱՐԻ ԹԻՒ 1

ՅՈՒՆԻԿԱՐ - ՄԱՐՏ 1968

## ՆՈՐ ԱՄԵԱԿՆԵՐՈՒ ՏԵՍԻԼՔՈՎ

Գրեց՝ ՅԱԿՈԲ ԱՆՍՈՒՐԵԱՆ

Բ

Այլասերման դէմ գործածած մեր զէնքերը այլեւս մաշած, ժամանակավըրբէպ պէտք է նկատել ինչպէս անիմաստ, ծիծաղելի զէնքեր են, վաղուայ պատերազմի մը համար, անցեալի սարսափազդու հրասայլները, V-2 ռումբերը կամ օդանաւերը:

Այս ճշմարտութիւնը այլեւս պէտք է թափանցէ Սփիւռքահայ զեկավարութեան մէջ:

Քսաներորդ դարու այս շրջանին, պէտք է բանալ նոր հորիզոններ, պէտք է յղանալ նոր միջոցներ, պէտք է ուսումնասիրել նոր տուեալներ, պէտք է գտնել նոր ազդակներ հայապահպանման գործը յաջողութեամբ առաջ տանելու համար:

Կը կրկնենք: Ճին միջոցները այլեւս ոչ միայն օգտակարութենէ, ուժէ ինկած, մաշած են այլ անոնց ժամանակավրէպ գործածութիւնը — ասկէ ետք — աւելի չարիք է քան բարիք:

Մեր համեստ կարծիքով, ազգապահպանման աշխատանքը — այսուհետեւ — ա-

ռաւելաբար երկու փրկարար առանցքներու շուրջ պէտք է գառնայ:

1.— Բոլորովին ձրի հայեցի դաստիարակութիւն Սփիւռքահայ եօթնէն տասնը եօթը տարեկան պատանիներուն (մանկապարտէզ, նախակրթարան, երկրորդական վարժարան):

2.— Իսկ եօթնէն եօթանասունեօթը տարեկան Սփիւռքահայութեան, ազգային կանոնաւոր քարոշչութիւն, բոլորովին ձրի անոր տրամադրելով թերթ, գիրք, պարբերաթերթ, ուստիօ-ժամ, թատերահանդէս, համերգ և ազգային կնիք կրող հասարակական ամէն ձեռնարկ:

Թոյլ տուէք որ օրինակով խօսինք, մեր այս տեսութիւնը լաւագոյնս պաշտելու համար:

Առնենք քրիստոնէական վարդապետութիւնը, զօր օրինակ:

Սփիւռքահայութեան և քրիստոնէական վարդապետութեան միջև բազմաթիւ հասարակաց կէտեր նկատած ենք միշտ:

Աստուծոյ ստեղծած արարածները  
ըլլալու այս շատ բնական և հասկնալի կէ-  
տը — մարդկութեան երկու երրորդը, մին-  
չեւ հիմա, կը մերժէ։ Ստելու, գողնա-  
լու մեղքերը ամէն քրիստոնեայ, իր մա-  
նուկ հասակէն գիտէ և սակայն քրիստոն-  
եայ աշխարհը — 90 առ հարիւր համեմա-  
տութեամբ կը ստէ, կը գողնայ, և հազար  
հազար այլ մեղք կը գործէ։

Այս անբաղձալի կացութեան վերջ  
դնելու նպատակաւ է որ վատիկանի Բ.  
Տիեզերական ժողովին որոշումով՝ Կաթո-  
ղիկէ Եկեղեցին, մանուկներու քրիստոնէ-  
ական դաստիարակութեան կից, նոր զարկ  
սկսաւ տալ քարոզչութեան, անոր ամե-  
նազանազանեալ ձեւերը ի գործ կը դնէ  
որպէսզի մամուլով, ձայնասփիւռով, հե-  
ռատեսիլով, հրատարակութիւններով, կի-  
րակնօրեայ քարոզներով, մանուկ հասա-  
կէն սորվուած քրիստոնէական սկզբունք-  
ները ոտնակոխելու տրամադրուած քրիս-  
տոնեայ մարդուն լիշեցնէ — միշտ և ա-  
մէն տեղ — քրիստոնեայ կրօնքին ճշշ-  
մարիտ ուղին և կենցազակերպը։

Հրամայական է որ Բարեգործականի  
դեկապարները, Սփիւռքահայութեան այլ  
դեկապարներուն օրինակ հանգիստաբով,  
նոյն տեսանկիւնէն դիտեն մահու և կենաց  
այս խնդիրը, հայը հա՛յ պահելու կենսա-  
կան հարցը։

Տարեկան չորս հինգ միլոն տոլար կը  
ծախսուի կրթական և բարեսիրական աս-  
պարէզներէն ներս և սակայն հայը նոյազ  
այլասերիէ չի գագրիր, հայը հայերէն լե-  
զուն և մշակոյթը՝ նոյազ մոռնալէ չի հր-  
բաժարիր, մէկ խօսքով հայը, հայութեան  
դէմ նոյազ մեղանչէլէ ետ չի կենար։

Այսօրունէ իսկ, պէտք է քարոզչու-  
թեան ամենալայն միջոցներով հրապարակ  
իջնել։ Կենաքի ասպարէզին մէջ նետուած  
հայ մարդուն, տիւ և գիշեր, և անոր ա-  
մենամատչելի կերպով պէտք է յիշեցնել  
թէ հա՛յ է — թէ հայութեան անքակտելի  
և անուրանալի մէկ մասնիկն է — թէ հայ  
վարժարանէն ներս՝ միշտ հայ ապրելու  
ուխտը պէտք է հիմա գործադրել — և թէ  
հայ ոգին և արիւնը պահելու և յաջորդ  
սերունդներուն վոխսանցելու ժառանգական

անյետաձգելի պարոր մը ունի։

Այս քարոզչութեան ծախսե՞րը . . .

Բարեգործականը և Կիւլպէնկեանը և  
ամէն բարերար հայ։

1. — Թո՛ղ հրաժարին ազգային թիւ մէկի  
պասուհաս կրթաթոշակներէ որոնցմէ  
ո՛չ ազգը ո՛չ գաղութը կ'օգտուի այլ  
միայն ենթական։

2. — Թո՛ղ կանգ առնէ Եկեղեցաշխնութեան  
անխմաստ արշաւը։

3. — Թո՛ղ վերջ գանէ հայագիտական ամ-  
պիններու մեծածախս և աննպատակ  
գործունէութիւնը,

— Այս կերպ իննայուած դրամով

1. — շատ դիւրին կը գառնայ բոլոր հայ  
վարժարաններուն մէջ բոլորովին ձրի  
ջամբել տոհմային դաստիարակու-  
թիւն և մշակոյթ եօթնէն տասնեօթը  
տարեկան բոլոր հայ պատանիներուն։

2. — Շատ հեշտ կ'իրագործուի — բոլոր  
գաղութներու մէջ — հայը հա՛յ պա-  
հելու քարոզչութիւնը բոլորովին ձրի  
հիմերու վրայ։ Ձրի թերթ, ձրի գիրք,  
և մուտքը բոլորովին ազատ ազգա-  
յին ձեռնարկները ձրի կը տրամադ-  
րուին Սփիւռքահայութեան բոլոր  
խաւերուն, համազգային կանոնաւոր  
քարոզչութեամբ անոնց իւրաքան-  
չիւրին մէջ յաջողելով կենդանի պա-  
հել Հայութեան Գաղափարականը, Հա՛յ  
Լեզուն, Հա՛յ Մշակոյթը և Հայկա-  
կան Ռին։

Քարոզչութիւն, ծանուցում տէր տիւ-  
րական այժմ կ'իշեն և վա՛ղը պիտի թա-  
գաւորեն գալիք գարեիրու մարդկութեան  
հոգերաննութեան վրայ։

Երբ այսօր, օճառ մը ծախելու հա-  
մար, բազմամիլիոն տոլար կը յատկացուի  
անոր ծանուցումներուն։

Ժամանակ է որ հայկական գումար-  
ներով հայապահպանման քարոզչութիւնը  
կատարուի ի նպաստ ազգային մեր յաւի-  
տենականնութեան։

Առաջինին գտած յաջողութիւնը և ա-  
պահոված շահը երաշխիքն է և զրական  
փաստը՝ երկրորդին յաջողութեան, ապա-  
հովուած արդիւնքին և Հայը Հայու Հայուն  
համար՝ նորամենակներու բոցավառ տե-  
սելքներուն։

# ՎԱՐԴԱՆԱՑ ՈԳԻՆ

Եթէ Զբագաշտական Պայտկաստանի համար հաւատափոխ Հայաստանի մը դրացիութիւնը ապահովութեան երաշխիք մըն էր Բիւղանդիոնի ուժ։ Ճողութեան դէմ, հայ ժողովուրդին համար սակայն քրիստոնէական հաւատքին ուրացումը համազօր էր իր ազգային հաւաքական գոյութիւնը վրամանգելու և պարսիկ ժողովուրդին մէջ ձուլուելու վտանգին։ Այս գիտակցութեամբ է որ Սասանեան Յազկերտի դէմ ծառացաւ հինգերորդ դարու քրիստոնեայ Հայաստանը և մղեց անհաւասար գոյամարտ մը, որ ծանօթ է Վարդանանց պատերազմ անունով, և որ տեղի ունեցաւ 451 թուականի Մայիս 26ին, Աւարայրի գաշտին մէջ, Տղմուտ գետի ափին, Վարդան Մամիկոնեան մէծ սպարապետին առաջնորդութեամբ։ Եւ մենք՝ յետնորդներս, տարիներէ լվեր, ամէն տարի կը նշենք յիշատակը այս ահեղ գտեմարտին, ուր մեր ծիրանածին արծիւները յառաջ խիզախեցին «վասն հաւատոյ և հայրենեաց» խօսքը ունենալով որպէս նշանաբան, և իրենց արեամբը ներկեցին հայրենի հողը և անոնցմէ 1036 վկաներ, երբասաբր ինկան ուղմարեմին վրայ, զիտակից մահուամբ, ինքնայցածար նահատակութեամբ։

Բարբարոս պարսիկներու թիւով շատ գերակշիռ բանակը, որ խուժած էր Հայոց աշխարհը, մեր սրբավայրերը քանդելու և զանոնք ատրուշաններով փոխանակելու առաջադրութեամբ, իր դէմը գտաւ գիւղազնական այնպիսի ողիով զինուած մարտիկներու լէգէոն մը, որ գիտցաւ գուպարին առաջին խոկ հանգրուանին, ջախչախիչ հարուածներու տակ չփոթութեան մատնել զինքը, իր կորուսմաներուն եռաւպատիկ թիւով զոհեր խլեռով անոր շարքերէն։ Հայրենավրէժ կտրկներու մզած այս ճակատամարտը ո՛չ թէ զէնք ու զըրահի, նետի ու կապարձի կոխ մըն էր, այլ պայքարն էր ազատատենչ հայրենապաշտ և իրենց հաւատքին պահպանուդեանը համար մաքառի գիտցող ուղմիկներու,

ընդգէմ յետագիմական, բարբարոս, մոլուսանդ և խաւարամիտ զրագաշտականներու, որոնք ներխուժած էին մեր հայրենի հողը, զայն աւերելու, քար ու քանդ ընելու և քրիստոնէութեան ամէէն հետք ջնջելու և արմատախիլ ընելու նպատակաւշ Այս պայքարին առաջին հանգրուանը վերջացաւ Վարդանի և իր խումբ մը վրկաներուն նահատակութեամբը, բայց թրշնամին չկրցաւ, հակառակ իր թուական գերակշունչեան և զինական առաւելութեանց խորտակել հայկական փոքրաթիւրանակին մարտունակութիւնը։ Որով հայքանակի հրամանատարութիւնը անցաւ փարթիզանական կոփէի, քաշուեցաւ երկին ամբացեալ վայրերը, բերդերը, անձատոյց բարձունքները անխոցելի գիրքերը, և սկսաւ ու շարունակուեցաւ այս կոփէր ամբողջ երեսուն տարիներ անընդհատ, յամառ, անինայ, երկարատեւ, յարատեւ և մաշեցնող պայքար մը, որ Սասանեաններու արքունիքը շուրաբումի մատնեց և հարկագրեց վերջապէս տեղի տալու և ստորագրելու «Նուարսակի» գաշանգիրը։ Այդ գաշնագրով պարսկական բանակները կը քաշուեկին մեր երկրէն, կը ճանչցուէր հայ ժողովուրդի խիզճի ազատութիւնը և իր հաւատքը ազատօրէն պաշտելու իրաւունքը, կը վերադարձուէին հայ նախարարներու կարուածները, իրաւունքները և կը ջնջուէին այն արտառոց օրէնքները՝ որոնք նախապէս հրամանաւըրուած էր։

Աւարայրի գիւցազնամարտը ուրեմն մեր ազգային զոյութեանը համար մըդուած պատերազմ մըն էր, պատերազմ մը որ Վարդանի առաջնորդութեամբ մզուցաւ և լման երեսուն տարի անոր ոգիովը շարունակուեցաւ, մինչեւ յաղթանակ։


Թո՞ղ այդ ոգին սաւառնի մեր վրայ և առաջնորդէ մեր ժողովուրդը Հայրենիքի թէ Սփիւռքի մէջ մինչեւ... Յաղթանակ։

# ՎԵՆԵՏԻԿԻ Ս. ՂԱԶԱՐ ՎԱՆՔԻ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ 250 ԱՄԵԱԿԸ

Գահիրէի Հ. Բ. Բ. Միութիւնը, հայ ժողվրդի վերելքին 250 տարիներէ իվել ծառայող Ս. Ղազար վանքին հիմնադրութեան տարեղարձը և անոր լուսնդէն կամարներուն տակ ծաւալած Մխիթարեան միաբանութեան բեղուն և հայունական գործունէութիւնը ոգեկոչե ը իրեն համար ազնիւ պարտականութիւն մը նկատելով, կազմակերպեց շքեղ հանդիսութիւն մը, մայրաքաղաքիս Նայլ Հոլ սշահին մէջ, Զորեքարթի, 21 Փետրուար 1963ի երեկոյեան, եգիպտահայ հոգեւոր պետերու հովանաւութեամբ, և զաղութիս հայութեան ընտրանիին մասնակցութեամբ։

Հաւաքոյթը բացուեցաւ յայտարարուած ժամուն պետական և թարեգործականի զոյգ քայլերգներով, որոնք նուազուեցան Տիկին Նատիա Հ. Գութնույեանի կողմէ։ Բացման խօսքը արտասանեց պր. Սիսակ Շալճեան, որ հակիրճ պատմականը ըրաւ Ս. Ղազար վանքի հիմնադրու-

թեան, և Մխիթարեան միաբանութեան կազմակերպութեան և անոր հիմնադրի՝ Մխիթար Աբբահօր ապրած տառապալից, աստանդական և հալածական կեանքի պարագաները ներկայացնելով։ Սերաստիայէն Կարին, ապա Ս. Էջմիածին, և Սեւանայ կղզին հանկեց գետի Հալէպ, ապա Կ. Պոլիս, Մորէա (Յունաստան) և վերջապէս 1717ին Վենետիկի բորոտներու կղզին Կ'ըլլայ վերջին հանգրուանը Մեծ Սերաստացիին, ուր սկիզբ պիտի ատնէր և շարունակուէր անգագար, ամբողջ երկու և կէս գար, մը շակութային ճոխ և բեղուն աշխատանք մը։ Արդարեւ բորոտներու այդ անմարդաբանակ և լքուած կղզին այսօր Հայ Մըշակոյթի փարուսը հանդիսացած է և Ազրիւակականի թագուհին կը կոջուի։ Իր հայկական գրամմերու հաւաքածոյով, Այլազովսքիի, Էտկար Շահէնի, Ագամեանի, Մախունեանի և այլ հայ և օտար վարպետներու նկարներով հաբուստ թանգարանը



Մխիթար Աբբահօր յիշատակին նույնուած հանդիսութիւն

հիմունք՝ կը պատճառեն այցելուին։ Աւելի քան 4000 ձեռագիրներ ի մօտոյ պիտի տեղափոխուին այն նոր ձեռագրատան-մէջ որ կը կառուցուի եզիպատահայու մը՝ պր. իսպէնեանի նիւթական օժանդակութեամբը։ Կատարեալ սարքաւորումով տպագրական մշտակոխնչ մեքենան, հարիւրամեայ «Յաղմավէպ» հանդէսը և վերջապէս բազմաթիւ հալքենասէր գոչիչներու և մատարական բեղուն գէմֆերու գարբնոցը հանդիսացող Մուրատ—Ռափայէլեան վարժարանը և հարիւր հաղարաւոր գիրքերով հարուստ գրադարանը գլխաւոր հիմնարկներն են կղզին, որոնց վրայ կը սաւառնի չունջը Մ'եծ Անդաստացիին որ լոգին մեծամեծ զոհողութեամց տքնութեանց և զրկանքի կեանքի կոչեց այս սրբավայրը Միլիթարեան մենաստանը։

Բայց ման խօսքէն վերջ, պր. Պերճ Գուգորեան արտասանեց նահատակ բանաստեղծին։ Դանիէլ Վարուժանի «Զօն»ը անգամ մը ևս ապացոյցը տալով իր ասմունքով անվիճելի կարողութեան։

Տիկին Մարտ Յակոբեան եղաց «Ահ ինչ անուշ»ը (խօսք Մ. Պէշիկիթաշլեանի երաժշտութիւն Տիգրան Չուհաննեանի)։

Տիկին Յակոբիանի երգը շատ ժափահարուեցաւ, վասն ի ան զիտցաւ իր երգելու նուրբ արուեստին հետ տալնաե հայրենասէր բանաստեղծին հոգին ալեկոծող զգացումները։

Օրուան առաջին բանախօսն էր Մուրատ—Ռափայէլեան վարժարանի ըշանաւարտներէն Գալուստեանի հայ լեզուի հըմուտ ուսուցիչ Տիար Տիգրան Պէորգեանը, որ խնամուած և հետաքրքրական բանախօսութեամբ մը ներկայացուց Մխիթարեաններու գրական վաստակը, սկսելով Մխիթար Արքահօր մոմի լոյսով երկասիրած Հայկազեան բառզիրքէն և Քերականութենէն մինչեւ մեր օրերը, իրենց շքեղ տպագրութեամբը հանրածանօթ Մըխիթարեան հրատարակութիւնները, որոնց շարքին մանաւանդ որպէս կողողական գործ կը մնայ Հայր Մեսրոպ Վրդ Յաւաչեանի վերջերս հրատարակած Հայ Մանրանկարչական պատմութեան նուրիուած հայերէն ֆրանսերէն և անգլերէն լեզուներով պատրաստուած հոյակապ նումասիրութիւնը։ Պր. Պէորգեանի այս բանախօսութիւնը արժանացաւ ընդհանուր գնահատութեան։ Յայտագրին Ա. մասը



Խ Ո Ր Հ Ր Դ Ա Պ Ա Տ Կ Ե Բ

Մեծն Մխիթարի եւազը

վերջացաւ Հայր Ղեւոնդ Ալիշանի «Բա՛մ փորտան»ով, զոր գաշնակի վրայ նուռագեց եռւկոսլաւ արուեստագիտուհի Տիկին Վիսնա Մարիանովիչ, որ փափաքելով իր մասնակցութեան բաժինը բերել Հայ Մշակոյթի պանծացման նուրիուած սոյն երեկոյթին, յօժարակամ ընդունեց մեր հրավերը և ներկայ հանդիսականները բուռն ծափերով գնահատեցին և մեծարեցին աշնիւ Տիկինոց ելոյթը։ Քառորդ ժամուան դադարէ մը յետոյ, վարագոյրը բացուեցաւ խորհրդապատկերով մը, որ կը ներկայացնէր իր մենաստանին մէջ Մխիթար Արքահայրը, ներշնջուած և իր գրական աշխատանքով յափշտակուած, մինչ իր փառքին նուրիուած գեղահիւս ոտանաւոր մը, կրօնական մեղմ երաժշտութեան մը ընկերակցութեամբ, լսելի կ'ըլլար բեմին ետեւէն։ Յետոյ, Օր. Լիլա Կէրիկեան յաջողութեամբ արտասանեց պարսկահայ բանաստեղծ Դեւի «Անմահն Մխիթար» բանաստեղծութիւնը, իսկ պր. Մանուկ Թուլումպաճեան Մկրտիչ Պէշիկթաշլեանի «Քաջորգոյն թագումը» գեղեցիկ կտորը, յւղումով և զգացումով։

Հերթը եկաւ Տիկին Հ. Գութնույշեանի որ մեծահանճար Արամ Խաչատրեանի «Թօքաթթաւն» անկրկնելի ճարտարութեամբ մը նուրագեց, խելով որոտագին ծափեր։ Իսկ Տիկին Անմէկ Յ. Միննէթեանի քաղձրաւուր ձայնը՝ քնքոյշ արուեստովը, մեղի ըմբուլինել տուաւ վաղաթառամ երգահանն Ալէմշահի «Իղձը» որ արժանացաւ խանդավառ ծափերու։ Ապա խօսք առաւ բազմամեայ ուսուցիչ և Աղեքսանդրիոյ Մըխիթարեան վարժարանի երբեմնի տեսուչ Հ. Աւետիք Վրդ. Թալաթինեան որ իր ուրախութիւնը յայտնեց եգիպտահայութեան կողմէ կազմակերպուած մեծարանքի և երախտագիտութեան այս շքեղ հանդիսութեան համար, անդրադարձաւ Մխիթարեաններու մշակութային գործին, յիշեց ու յիշատակեց Լէօի, Զոպանեանի, Աճառեանի և այլ մտքի հոկաններու վկայութիւնները և իր մտերմիկ և շերմիկ խօսքերը վերջացուց, յիշատակութեամբը Ն. Ս. Օ. Վազգէն Վեհափառին հետեւեալ խօսքերովը, որ նախանձեալ տարի վանքին ար-

ւած այցելութեամբը արտասանած և մակագրած էր վանքի մատեանին մէջ։


— Մանկութենէս ուխտեր էի համբուրել այս Սուբբ հողը, ծունկի գալ Մըխիթարի աճիւններուն առջև, խոնարհիլ Ալիշանի շիրիմին վրայ։ Ահա՛ այսօր ուխտս կատարուեցաւ։ Փառք Աստուծոյ։

Եւ պատուական Հայր Աւետիքի մաղթանքներովը վերջ գտաւ իր շատ ծափահարուած զրոյցը։

Հաւաքոյթի բակման խօսքը արտասանեց Արհիապատիւ Ռափայէլ Եղիսկոպոս Պայեան որ իր զնահատանքը յայտնեց հանդէսի կազմակերպիչներուն և մասնակցողներուն աշխատանքը զովելով, և թեւլագրեց օրուան խորհուրդէն քաղել հաստատամտօրէն մեր հայրենի աւանդութեանց, մշակոյթին և կրօնին ամուր կառջելու դասը և մանաւանդ հետաքրքրուիլ ձեւով մը ուժացող մեր հայ եղբայրներով և ջանալ զանոնք հայութեան գիրկը վերագրձնելու գործին նուրիուիլ։

Հաւաքականօրէն երգուած Հայր Մերէն յետոյ, Գերապայծառ Արքազան Հօր օրհնութեամբ, ժողովուրգը յըրուեցաւ Հայ Մշակոյթի երկու հարիւր յիսուն տարուան մենաստանին տարեգարձը արժանաւորապէս մեծարած ըլլալու գոհունակութեամբ։

## 1967ի ԲԱՐԵԳԱՐԱԿԱՆԻ ՇՐՋԱՆԱԽԱՐԺ



ԿԱՐՈ ՔԻՒԹԱՔՆԱՆ

# ՎԱՐԴԱՆԱՑ

## ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 22 Փետրուար 1968 տօն  
Սրբոց Վարդանանց Զօրավարացն 1036  
վկայիցն որք կատարեցան ի մեծ ճակատա-  
մարտին Աւարայրի (451 թ.).

ԱՌԱՋԻԾ. — Ս. Գրիգոր Լևսաւորիչ  
եկեղեցին մէջ տեղի ունեցաւ մեծահան-  
գէս տօնակատարութիւն, մասնակցու-  
թեամբ հայ վարժարաններու աշակերտու-  
թեան։ Պատարագեց Գերապ. Տէր Ներսեն  
վրդ. Բապուռեան և ներշնչեալ քարոզով  
պանձացուց յիշատակը հայրենասէր նահա-  
տակներուն։ Եկեղեցական երգեցողութիւն-  
ները կատարուեցան Շնորհալի երգչախում-  
բին կողմէ, առաջնորդութեամբ իրենց ան-  
խոնջ խմբավարին՝ Մօ. Ե. Յակոբեանին։  
Այս առիթով տեղի ունեցաւ նաև Հայրա-  
պետական մաղթանք, Ամենայն Հայոց Տ. Տ.  
Վազգէն Վեհափառ Հայրապետին անուան  
տարեղարձին առնջութեամբ։ Յաւարտ Ս.  
պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգիստ  
հայրենասէր նահատակներուն արդար հո-  
գիներուն ի հանգիստ։

ԵՐԵԿՈՅԵԱՆ. — Հելլուպոլսոյ Ս. Թէ-  
րէդ Հայ Կաթողիկէ Եկեղեցին մէջ, երե-  
կոյեան ժամը 7ին պատարագեց Եղիպտոսի  
Հայ Կաթողիկէ վլճակաւոր Արհ. Խափայէլ  
Եպիսկ. Պայեան։ Եկեղեցոյ «Կիլիկիա»  
երգչախումբը, առաջնորդութեամբ Հայր  
Յովհաննէս վրդ. ի մասնակցեցաւ Ս. պա-  
տարագին։ Օրուան քարոզիչն էր Հայր  
Պօղոս վրդ. Բապուռեան։

ԱՐԱՀՆԵՐԵՆ ՆԵՐՍ. — Վարդանանցի  
առթիւ գեղեցիկ հանգէս մը սարքուած էր  
կոկանեան ակումբի մէջ, ուր գործադրու-  
ուեցաւ խնամեալ յայտագիր մը։

ա.) Տիկ. Նատիւա Գութնուեան նուագեց  
Շոբէնի «Բոլոնէ լ Միլիթէր»ը։

բ.) պլր. Պերճ Գողորեան կարգաց «Վար-  
դանի ճառ»ը։

շ.) փոքրիկն նորա Էքսէրճեան հայրենա-  
սիրական շունջով արտասանեց Նայիրի  
Զարեանի «Վարդանանք»ը։

դ.) Օր. Գարայեան նուագեց Պրամսի «Վալ-  
սը» և Սպենդիարեանի «Այ վարդ»ը։

ե.) Տիկ. Նորա Իրէկեան արտասանեց Վա-  
հան Թէքէեանի «Վարդանանց»ը, իսկ օր-  
ւան բանախօսն էր Գեր. Տ. Ներսեն վրդ-  
թապութեան որ շուրջ երեք քառորդ ժամ  
հմտալից և հայրենաշունջ բանախօսու-  
թեամբ մը պանձացուց Վարդանի և ըն-  
կերներուն մէծ զոհաբերութիւնը շէտելով  
այդ պատմական արարքին ազգապահապան-  
ման գծով ունեցած նշանակութիւնը և օգ-  
տակարութիւնը։ Բանախօս Հայր Սուրբէն  
վերջ, ակումբին նախագահ պր. Համբար-  
ձումբ Գարայեանի հրաւերով, խօսք առաւ  
նաև Արժ. Տէր. Տէր Սահակ հայր Շաքարեանը  
և հաւաքոյթը բակուեցաւ ընդհանուր խան-  
դավառութեան մէջ։

ՄԵՄՐՈՊԵԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆԵՐ. —

Յաջորդ օրը 23 Փետրուար, Հ. Բ. Է. Մի-  
ութեան հաւաքավայրին մէջ բանախօսե-  
լու հրաւերուած էր Հելլոպոլսոյ Ազգ.՝  
վարժարանի տնօրիչն պր. Տիգրան Պապիկ-  
եանը։ Հաւաքոյթին բացումը ըրաւ երի-  
տասարդ պր. Մանուկ Թուլումպաճեանը։  
Յարգելի բանախօսը շուրջ մէկ ժամ բա-  
նախօսեց Օրուան տօնին առթիւ, ժանրա-  
ցաւ նուիրեալներու բարոյական նկարա-  
գրին, կրօնասիրական ըբանումներուն և  
մեր հաւատքին հանգէպ ունեցած ան-  
խախտ համոզումին վրայ, պանձացուց  
Վարդանի սխրագործութիւնը և Աւարայրի  
սոխակին՝ Եղիշէի մատեանէն դրուագներ  
կարգաց հրաւերելով իր պատանի ունկըն-  
դիրները որ կարգան հայ գրականութեան  
այդ հոյակապ գոհարը և անով ներշնջուելով  
ապրին որպէս կատարեալ և մաքրակենցաղ  
հայեր։ Օրուան տօնին առթիւ տեղի ունեցաւ  
պատուասիրութիւն, և ներկաները մէկ-  
նեցան զիրար շնորհաւորելով։

Ս. Շ.

## ՅՈՒԹԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍ ՏԻԿ. ԱՐԱ. ՔՄԻ ՕՀԱՆԵԱՆԻ

14 Փետրվար 1963ի օղոքքշաբթի երեկոյեան տեղի ունեցաւ բազմավաստակ գերասանուհի Տիկին Արաքսի Օհանեանի քառասնամեայ բեմական գործունէութեան յոթելինական հանդիսութիւնը Եղանքքիէ թատրոնին մէջ։ Հանդիսութիւնը կը հոգանաւորէր Ա. Շ. Հ. Մշակոյթի նախարար Տոքթ. Սարուաթ Օքաչա։ Ներկայ էին Հայ Հոգեւոր պետերը։

Հանդիսութեան՝ յայտագիրը կը վարէր պր. Ազամ Մովսէսեանը, որ նախ արարերէն և ապա հայերէն լեզուով պարզեց օրուան հանդիսութեան նպատակը։

Յաջորդաբար բանախօսեցին պղ. Սիսակ Ալճեան (Կարգագիր Յանձնախումբին կողմէ), Կոյժ Կոկանեան, Համբարձում. Գարայեան և Ժիրայր Ջիալեան, որոնք վեր առին Տիկին Օհանեանի քառասնամեան տարրաւան. անվճառ աշխատանքը և նուիրումը հայ քեմին, սփիւռքահայ գերասանին վիճակուած ամենադժուարին պայմաններուն մէջ։

Իւրաքանչիւր բանախօսութենէ վերջ կը ներկայացուէր. տեսիլ մը կամ արար մը յոթելեար տիկնոջ խաղացանկէն առնուած

## 1967ի ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ ՇՐՋԱՆԱԻ ԱՐՏՆԵՐԸ



ԶԱՀԵՆ ՊԱՏԻԿԵԱՆ

1967

թատերգութիւններէն, գլխաւորութեամբ Տիկ. Օհանեանի։ Այսպէս՝ յաջորդաբար ներկայացուեցան «Սայեաթ Նովա» թատերախաղէն գինարբուզի տեսարան մը, «Համբէթ» էն «Լինել թէ չլինել» և «Մտի՛ր կուսանոց» մենախօսութիւնը, և «Քամեւ լիազարդ Տիկին» էն և «Մատամ Սան Ժէն»-էն մէկական ալարուեստական յայտագրին գոշծադրութենէն յետոյ, հանդիսավար պշ. Արամ Մովսէսեան կարգաց առնները այն կազմակերպութեանց և անհամանել ուն որոնք ծաղկեկողով կամ չնորհաւորական հեռագիր զոկած էին յորդեաբին։ Մայ Հայրենիքը ևս մասնակցած էր չնորհուորական ջերմ բառերով խըմբագրուած զոյտ հեռագիրներով, որմնցմէ մէկը դրկած էր Մշակութային Կապի Կոմիտէն, իսկ մէւսը՝ այս մարմնուն Կանանց յանձնախումբը։

Ամէնէն վերջը խօսք առաւ Տիկին Օհանեան որ ջերմ չնորհակալութիւնները յայտնեց սոյն լորելինական հանդիսութիւնը կազմակերպող մարմններուն և անհատնեցուն, ինչպէս և գեղարուեստական յայտագրին մասնակցողներուն և վերջապէս «հարազատ հայ ժողովուրդին»։

ՀԱՆԴԻՍԱԿԱՆ ՄԸ



ԳԵՂԱՄ ԳՈԳՈՐԵԱՆ

1967

# ՄԻՒԹՅԱՐ ՀԵՐԱՑԻՒ 850 ԱՄԵԱԿԸ

Այս տարի ամբան պիտի նշուի Մայր Հայքի մէջ միջնադարեան բժշկագիւտութեան խոչորագոյն ներկայացուցիչ Միւթար Հերացիի ծննդեան 850րդ տարեդարձը։ Այս առնչութեամբ կազմուած է աղդէն յօրելինական յանձնախումբ նախարարակետի տեղակալ Լ. Ա. Ստեփանեանի նախագահութեամբ։

Յօրելինական օրերուն Երեւանի, Լեռնականի և Կ'յովականի մէջ տեղի պիտի ունենայ հանդիսաւոր երեկոներ։ Պիտի գումարուի հայկական գիտութիւններու ակագեմիայի, առողջապահութեան նախարարութեան գիտական բաժնի խորհուրդներուն, և գիտական բժշկական ընկերութիւններու միացեալ գիտական նիստ, որուն պիտի հրաւիրուին գիտնականներ Մոսկուայէն, Լենինգրատէն և Միութիւնական հանրապետութիւններէն։ Հայկական ուագիօ հազորգումները, մամուլը և հեռատեսութիւնը լայնօրէն պիտի լուսաբանեն Միւթար Հերացիի յօրելեանը։ Մեսրոպ Մաշտոցի անուան մատենադարանը հըրատարակութեան պիտի տայ հայերէն, ուուսերէն և գերմաներէն լեզուներով Մըլիթար Հերացիի հեղինակութիւնը, ինչպէս նաև լոյս պիտի ընծայուի հանրամատչելի գրքոյն մէծ բժշկագետի մասին, հայերէն, ուուսերէն և անգլերէն լեզուներով։ Այս պատեհութեամբ Կիրովականի փողոցներէն մէկը պիտի կոչուի Միւթար Հերացիի անունով։ Կը նախատեսուի նաև շարք մը այլ միջոցառումներ։

Հերացին պարսկահայաստանի Խոյ նահանգի Հերաւանէն էր, այս պատճառաւ ալ Հերացի կը կոչուէր։ Բատ բրժշկապետ Տօքթ. Վահրամ Թորգոմեանի, Հերացին պէտք է ծնած ըլլայ 12րդ դարու երկրորդ քառորդին։ Քանի որ ժամանակակից եղած է Ներսէս Շնորհալիի (1166-1173) ինչպէս և անոր յաջողող Գրիգոր Տղայ Կաթողիկոսին (1173-1193)։

Հերացին թէե Արարիոյ մէջ (Պարտատ) սահացաւ իր բժշկական ուսումը,

բայց զայն կիրարկելու համար անցաւ հայ Կիլիկեայ, ուր կ'ապրէին Շնորհալին, Գրիգոր Տղան, Միւթար Գօշ, Ակեռուացին և գեռ ուրիշներ։

Միւթար Հերացիի գլուխուր գործը եղած է Զերմանց Միւթարութիւնը, որու գրութեան ժամանակն է՝ հայկական 633 (Ո 1, Գ) և Քրիստոսի 1184 թուականը։ Միւթարի այս գործը բաւական ընդարձակ աշխատութիւն մըն է, ամբողջովին նըւիրուած առհասարակ զերմերու պատմութեան։

Հերացին զանոնք կը բաժնէ երեք գասակարգի կամ խումբերու, որոնք են.

1.) Բարբասայինը և անբորբոսայինը, այսինքն թունաւորիչն և ոչ թունաւորիչը. (septique et non septique):

2.) Սուրբ և երկարօրեան (aigue et chronique):

3.) Նոպայովն ու առանց նոպայի (տենդատորը և անտենդը) և ասսամանէ և անոնց զանազանութիւններուն, սեռերուն, տարբերութիւններուն, յատկութիւններուն և պատահումներուն մասին կը գրէ երկարօրէն և այսպէս կը շարադրէ ամբողջ 46 գլուխ։ Միւթար իր գիտած զերմերուն ամէն մեկին համար աէ կը յանձնարէ յարմար գեղեր, մեծ մասմբ բուսական որոնցմով հայ Կիլիկեան շատ հարուստ էր և ուր մեր Լեւոն Մեծագործ թագաւորի օրով Միս մայրաքաղաքին մէջ հաստատուած էր բուսաբանական գեղեցիկ պարտէղ մը, պարտէզ զոր 1211ին գերման գիտնական Վելէպրանդ անձամբ այցելերով այնչափ հիացած էր որ անոր նկարագրականը իր կարողութենէն վեր նկատած էր։

Բուսական գեղերէ զատ, Միւթար պտղեղէն գեղեր ալ կը գործածէր, որոնց հետ մոռցած չէր նաև արիւնառութիւնը, ջրալոգանքը կամ բաղնիքը և մարձումը, գարմանական երկու շատ կարեւոր միջոցներ, որոնք եթէ այսօր ուրիշ գիտուն

բժիշկներու փորձերով շատ յարգի են և յաճախ գործածական, զիտանանք թէ 12րդ դարուն և աւելի առաջ արդէն հայերուս մօտ ատոնք մեծապէս յանձնարարուած էին իրբեւ ջերմաջինջ, ջերմահալած և աղջու դարմաններ, Զմոռնանք որ երբ Միխթար Հերացին իր երմանց գիրքը կը գրէր, Երրորդա տակալին բունի մէջ եր և բատուայի և Մօնրէլիէի հնօրեայ պատկառելի բժշկական համալսարաննը հաստատուած էին և Միխթար սոյն հնօրեայ վարժարաններէն շուշ կէս դար առաջ կը խմբագրէր իր գործը:

Հայ բանասէրներ, մանաւանդ չ. Ղեւոնդ Ալիշան և չ. Ղեւոնդ Յովնանեան Միխթարեան բազմարդին վարդապետները, Հերացիի գործի մասին ընդարձակ ուսումնասիրութիւններ գրած են:

1908ին, Լայպցիկի մէջ Տոքթ. էրնէսթ Սայտէլ (գերմանացի) զայն ամբողջութեամբ գերմաններէնի թարգմանեց ընդարձակ ծանօթութիւններով և իր յառաջաբանին մէջ մեծ գովեստ արձանագրեց Հերացիի գործի մասին յիշելով նաև 1899ին բժշկական ակադեմիին Տոքթ. Վահրամ Թորգոմեանի նեկայացուցած ուսումնասիրութիւնը: Վեցացնելէ առաջ, կուղէինք յիշել նաև սա՛ կարեւոր պարագան Հերացիի գործին յայտնութիւնը կը պարտինք Ֆրանսացի: Դժբաղդաբար բնագիրը կորսրւած է և միայն անոր ընդօրինակութիւնն է որ հասած է մեր ձեռքը:

Ծնորհիւ կարտինալ տը Ֆլէոռի, որ 1720-1725ի միջոցներուն հոգածութիւնը կունենայ Բարիզի արքայական մատենագարանին համար հայերէն բնագիրներ հաւաքելու և այս նպատակաւ առաքելութիւն մը կը զրէ կ. Պոլիս, ուր աժան գիմով ծախու կ'առնութիւն շատ մը բնագիրներ որոնց մէջ կը գտնուէր երմանց Միխթարութիւնը, որ այժմ Ֆրանսացի Ազգային մատենագարանին 246րդ թիւը կրող հասորնէ: Միխթարեան չ. Արսէն Բագրատունի բաղմավաստակ վարդապէտը 1324ին Բարիզի մէջ կ'ընդօրինակէ այս գործը և Վենետիկ, Ս. Ղազարու վանքը կը տանի զայն, թարգմանելէ վերջ լոյս կ'ընծայէ 1832ին սքանչելի յառաջաբան մըն ալ կը ցելով իր թարգմանութեան:

150 էջերէ բաղկացած սիրուն հատոր մըն է այս, այժմ խիստ հազուագիւտ բայց հայ բժշկական մատենագարանին ամենաչքնաղ մէկ զարգու:

Այս յօդուածը ամփոփումն է նշանաւոր հայ բժիշկ բանասէր Տոքթ. Վահրամ Թորգոմեանի 1924 Դեկտմբեր 13ին, Հերացիի Զերմանց Միխթարութեան երկին 740ամեակին առթիւ Բարիզի Սօսիէթէ Սավանթ սրահին մէջ կարդացած բանախոսութեան, զոր կը հրատարակենք այս օրերուն երբ Մայր Հայունիքն ալ մեծավայշելու կերպով կը պատրաստուի տօնել մեծ բժշկապետին ծննդեան 850ամեակը:

Ս. Շ.

## ՍՓԻԻՐԱՀԱՅ ԿԵՍՆՓ

Դիի ԵԱՐՔ

— Բնթացիկ տարւոյն Ապրիլ 28ին, տեղի պիտի ունենայ Նիւ Եսոքի նորակերտ Մայր Տաճարի օծման հանդիսութիւնը նախագահութեամբ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, որ այս առիթով հովուական այցելութիւն մը պիտի տայ ամերիկահայ թեմբին:

— Անցեալ 21 Հոկտեմբերին երեկոյեան տեղի ունեցաւ Հայց. Եկեղեցիի Հիւս. Ամերիկայի Արեւելեան թեմի նորակառոյց

Մշակութային կենդանի պաշտօնական բացումը: Սոյն նորաշէն կեդրոնը կոչուեցաւ «Կիւլապի կիւլապէնկեան Մշակութային կեդրոն», իսկ նոր հանդիսարարն՝ «Հայկ և Ալիս Գալուքճեան սրահ» ի գնահատութիւն անոնց մատուցած ծառայութեանց: Սոյն հանդիսարարն մէջ տբուեցաւ 500 հոգիի մասնակցութեամբ ճաշկերոյթ:

— 1967ին, Մշակութի ամսուան առթիւ, «Հայկ և Ալիս Գալուքճեան» սրահին մէջ սարքուեցաւ երաժշտահանդէս Յոյնմբերին: Յայտագրին մամնակցեցան Լիլի Գուգանը զեղան, գանակահար Փ. Մի-

քայէլեան, և Հէրի Զարայեան քառեակը, որոնք ջերմօրէն ծափահարուեցան ներկա հազար հանդիսականներու կողմէ:

— Հ. Բ. Բ. Միութեան տիկնանց յանձնախումբը Հոկտեմբեր 25ի (1967) գիշերը կազմակերպեց Հ. Արսէն Բագրատունիի մահուան 100 ամեակին առթիւ յիշատակի երեկոյի մը: Բանախօսեց պր. Միհրգատ Թիրեաքեան որ խնամեալ ուսումնասիրութեամբ մը, նախ տուաւ մեծանուն անհետացեալին կեանքին գլխաւոր գիծերը, ապա զայն ներկայացուց մեծ հայկաբան, թարգմանիչ և բանաստեղծ: Երեկոյթին նախագահ Գերաշնորհ Տիրան Արքեպիսկոպոս, իր փակման խօսքին մէջ անդրադարձաւ Հայր Բագրատունիի գըրական վաստակին, օրէնեց անոր յիշատակը և իր գնահատանքը յայտնեց օրուան խղճամիտ բանախօսին և ձեռնարկը կազմակերպող Հ. Բ. Բ. Միութեան:

— Օր. Փառանձեմ Գալայճեան, Նիւ Եորքէն, Հայաստանի Պատմութեան թանգարանին նույիրեց հայկական դրամներու ամբողջ հաւաքածոյ մը, Կիլիկեան հայ թագաւորներու Ժ. Ժ. Ժարու:

#### ԱՐԱՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԷՋ

— Հայ մեծ երգահանը որ այժմ Ամերիկա կը գտնուի, մեծ յաջողութեամբ երգահանդէմներ կը սարքէ և ամէն տեղ կ'արժանանայ խանդավառ ընդունելութեան: Ուաշինգտոնի սէնֆօնիք նուագախումբը լսելի ըրաւ մեծ վարպետին ստեղծագործութիւնները: «Թաւ Զութակ»ի գոնչէրթօն մէծ տպաւորութիւն գործեց: Հանդիսարահները լիքն են բերնէ բերան: Օրեր առաջ տոմսերը կ'սպառին և սրահներու մէջ յաւելեալ աթոռներ կը զետեղուին:

ՅԱԿՈԲ ԱՆՏՈՆԵԱՆԻ ՄԱՀԻ: — Նիւ Եորքի մէջ իր աչքերը փակեց բանաստեղծ Յակոբ Անտոնեանը: 80 տարեկան էր:

Ծնած էր Կ. Պոլիս, ուսանած էր Ռուպերդ Գոլէճի մէջ և պաշտօնավարած Ամերիկեան գեսապանատունը, որպէս թարգման և անձնական քարտուղար՝ գեսապան Մորկընթառի, որուն հետ 1916ին Ամե-

րիկա մեկնած էր: Անդամ Հ. Բ. Բ. Միութեան:

Թարգմանած էր Շէլիի «Պրոմէթէոս Արձակուած» քերթուածը՝ տաղաչափեալ: Իր բանաստեղծութիւնները լոյս տեսան «Բիւրեղներ» խորագրին տակ: Կատարած է այլ թարգմանութիւններ, անգլերէնէ և Փրանսերէնէ:

ՀԱՆԳԻՍՏ ԶՈՐ: Ս. ԶԱՐԴԱՐԵԱՆԻ: Եօթանասուն տարեկանին, իր աչքերը փակեց Զօր. Ս. Զարգարեանը: Որպէս զինւորական 1916ին մասնակցած էր մեկսիկեան կոխներուն, Զօր. Պէրշինկի հրամանատաւրութեան տակ:

Առաջին աշխարհամարտին, ամերիկան ուժերուն հետ գտնուած էր ֆրասական ճակատին վրայ և վիրաւորուած:

1921ին գնդապետ Հրամանատար՝ 1924ին: Երկրորդ աշխարհամարտին՝ զօրավար:

Եղած էր հայրենասէր հայ մը և անդամ Հ. Բ. Բ. Միութեան: Հաւատաւոր եկեղեցաւէր: Արժանացած էր Ս. Գրիգոր Լուսաւորչի պատուանշանին:

ՀԱՐԻԻՐ ՀԱԶԱՐ ՏՈԼԱՐ Հ. Բ. Բ. Միութեան: Ալեք Մանուկեան հարիւր հազար տոլար նույիրեց Հ. Բ. Բ. Միութեան որուն բարեջան և զոհաբերող նախագահն է: Ալեք Մանուկեանի մինչև այսօր կատարած նույիրատուութիւններուն գումարը կը համնի կես միլիոն տոլարի:

Նիւ Եորքի Մայր տաճարի շինութեան, Տիթրոյթի եկեղեցիին և Մշակութային կեդրոնի կառուցման և ազգապահպանման նպատակներու համար ևս մեծագումար նույիրատուութիւններ ըրած է:

Հ. Բ. Բ. Միութեան նույիրած գումարները կը կազմեն «Մանուկեան հիմնադրամ»ը, որուն եկամուտէն կ'օգտուին ուսանողներ, և զարկ կը տրուի շինարարական ձեռնարկներու:

ՊՈՂԱԿԱՅԱՅ ԳԱՂՈՒԹԸ ԱՅՍՅՈՐ: Պողոսը մէջ կ'ապրին 65000 հայեր: Ունին 28 դպրոց (հինգը՝ բարձրագոյն, ութը՝ միջնակարգ, մնացեալները նախակարգ) ութը հա-

զար աշակերտներով։ Լուս կ'ուսանին հայցերէն, թրքերէն, նաև ֆրանսերէն և անգլերէն։ Դպրոցները ունին Սանուց միութիւններ, որոնք կը սարքեն հաւաքոյթներ և ներկայացումներ։ «Մեծապատիւ մուրացկանները» մէկ տարուան մէջ 25 անդամ բհմադրած են։

Եկեղեցիներուն թիւն է 40% (Առաքելական, Աւետարանական, և Կաթողիկէ)։

Ա. Փրկիչ հիւանդանոցը, որուն հիմնադիրն է Գագաղ Յարութիւն ամիրա, կը գործէ 1802էն իվեր։ Այսուղ կը պաշտօնապարեն 30 քմիչկ և 100 պաշտօնեայ։ Կան 500 մահճակալներ։ Տարեկան պիտեցն է 3 միլիոն թրք։ Ասկիր։ Պետութիւնը 100000 թրք, Հոսկիր նպաստ մը կուտայ այս հիմնարկին, կարեւոր նպաստներ կուտան նաև չ։ Բ. Է. Միութիւնը և Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութիւնը։ Արգիւնաւորապէն կը գործէ նաև Ա. Յակոբ հիւանդանոցը։ Ակիւնատարին ամպամանը հիմնարկութիւնը։ Արգիւնաւորապէն կը գործէ նաև Ա. Յակոբ հիւանդանոցը։

Ակիւնատարին Գայրեվանքը հիմնուած է 1953էն։ Կիւլպէնկեան փոնտը կը սպատարէ նաև այս հաստատութեան։ Հինչպէս նաև ուրիշ նախակրթարաններու։ Կազդուրման կայան մը բացած է Գրնուլը կղզին մէջ, աղքանտ ողոց համար։

Պոլսոյ մէջ լոյս կը տեսնեն «Մամանակ» «Մարմարա» օրաթերթերը, «Կավոռչ» երգիծաթերթը, «Ա. Րկիչ» և «Սան» պարբերաթերթը, «Պարտէզ» մանկական ամսաթերթը, «Երջանիկ» տարեկիրքը։

Սանուց միութիւնները հրատարակած են Պարոնեանի, Զոհրապի, Համաստեղի, Մնացուրիի գործերը։ Այսօրուան պոլսահայ կաղութը ունի արուեստագէտներ — երաժիշտներ, գերասաններ, նկարիչներ գրարդներ և բժիշկներ —։ Թրքացած հայերուն թիւը ճշտուած չէ։

Դոկտ. Հայկ Եղիազարեան հարիւր հազար թրք։ Ասկիր նուիրեց, որուն կէսը Ա. Փրկիչ հիւանդանոցին, իսկ միւս կէսն ալ Ա. Խաչ Դպրեվանքին։

ՊՈՒՀԱՐԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ ԱՅՍՈՐ — Պուհակարիոյ հանրային կրթութեան նախարարը, պլուարք. Կամչեւ, հայկական գրականութեան

և լիգուի հայող չըջաբերական մը հըրատակած է, որմէ կը քաղենք կարեւոր մասները։

ա) Հայկական գրականութեան և լեզուի ուսուցումը պարտաւորիչ է հայ աշակերտներուն համար։

բ) Աշակերտներուն ստացած նիշերը պիտի արձանագրուին ուսումնական տոմարներուն մէջ։

գ) Այս վարժարանները ուր պիտի աւանդուին հայկական գրականութիւնն ու լեզուն, պարտին ապահովել անհրաժեշտ պայմանները։

դ) Հայ աշակերտները պարտին կեղրունաւ իւրաքանչիւր քաղաքի մէկ կամ երկու գպրոցի մէջ։

ե) Աշակերտներու թիւը (մէկ դասարանի մէջ) նուազագոյն հինգ է։

զ) Դպրոցներու տնօրէնները պարտին հսկել հայկական գրականութեան և լեզուի կանոնաւոր ուսուցման վրայ։

է) Հայ աշակերտները պարտին միասին աշխատիւ ուսումնական մարզին մէջ և խօսակցիլ հայերէն։

ՅՈՒՆԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ ԱՅՍՈՐ — Երեմինի բազմահոծ յունահայ գաղութը նոսիւացած է, զրեթէ տասն անգամ նուազած։ Մնացողներուն մէծ մասը կ'ապդի Աթէնքի մէջ և ըրջակայրը։ Սելանիկի մէջ ևս կ'ապրին հայեր։ Աթէնքի թէ Սելանիկի մէջ ունինք եկեղեցիներ և գլուցներ։ Դոյչ պէս Գավալայի, Տէտէ Աղաճի և Տիմութիքայի մէջ, որոնք ունին ազգային կալուածներ տուրքէ զերծ։

Յունահայ գաղութը այսօր ինքնարաւ է։

ՊԵՅՐՈՒԹ (Լիբանան) — Յառաջացեալ տարիքի մէջ, իր աչքերը փակեց «Մայր» Գիւնցլերը՝ կողակիցը «Հայը» Գլուցլերի, որոնք այր ու կին հազարաւու հայ ուրեք փրկեցին ստոյդ մահէ։ Զուիցերեացի այս աննման ամուլը եղաւ հայ ժողովուրդի թանկարին բարեկամը։ Ուրբ հազար որբեր հաւաքեցին և Լիբանան փոխադրեցին

1918ին: Դազիրի մէջ 1922ին հիմնեցին որպանց մը 1400 որբուհիներու համար: 1923ին ձիւնիի կուրանոցին հոգատարութիւնը ստանձնեցին: Պուրճ Համուտի մէջ 25 հազար հայ գաղթականներու համար լծուեցան շինարար աշխատանքի, և զրւցերիական հայասէր միութեան օգնութեամբ, ամէն օր աւելի քան 2000 անձերու պնակ մը տաք կերակուր բաժնեցին, մանկապարտէղ մը բացին, թիթեղապատ բնակարանները քարաշէն տուներու փոխակերպեցին:

Լոյս իշնէ իրենց գերեզմանին վրայ:

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԱԿՈՂԻՄԲ (ՊէՅՐՈՒԻԹ) —.

Շաբաթ, 20 Յունուար 1968, բացումը կատարուեցաւ Հայ Կաթողիկէ ակումբին հովանաւորութեամբ Հայ Կաթողիկէ պատրիարքին և նախագահութեամբ իր

փոխանորդ Մեսրոպ Եպիսկոպոսի:

Պր. Լեռնա Թէրզեան կարգաց զեկոյցը որ ընդայնումն էր ծրագիր — կանոնագրին, այս համախմբել հայ կաթողիկէները և ծանօթացնել իրարու.

բ.) Քաջալերել հայ արժէքները, հայ մշակոյթին ծառայել և զարկ տալ հայ կաթողիկէ մամուլին.

գ.) Պաշտպանել հայ կաթողիկէներուն իրաւունքները և օգտակար ըլլալ անդամներուն կեանքի ասպարէզին մէջ.

դ.) Հիմնագրամի մը ստեղծում, վերոյիշեալ նպատակները իրագործելու համար:

Ներկաներէն շատեր խօսք առին և շնչիչ թելագրութիւններ ըրին մշակութային, ընկերային, հրապարակագրական և իրաւական մարգերու առնջութեամբ:

Ժէքներու որպիսիք են Աստուած, ազգ, հայրենիք, ենքու, մշակոյթ:

Այս յիշատակութիւնը, նմանապէս, բացառիկ առիթ մըն է ազգովին անդրագառնալու թէ Հայ ենք և Հայ պիտի մընանք ցորչափ Մխիթարայ նման ռահվիրաններ, գարէ գար, երեւին և Հայ Ազգը անմահութեան առաջնորդող փշոտ ճամբան՝ նոր լոյսով և նոր կեանքով լուսաւորեն:

Մեր բազմազբաղ վիճակը թոյլ չի տար որ գանք և աձամբ ներկայ գտնուինք Զեր կատարած հանդիսութեան:

Բարի եղէք, այս մեր քանի մը տողերը — որպէս կարմիր վարդ — միացնելու սոյն գեղեցիկ ծաղեկիփունջին, զորս Գահիրէի հայ համայնքը պիտի գետեղէ, յառաջիկայ Զորեքշաբթի երեկոյ, Մեծն և Անմահ Մխիթարայ ոտքին առջեւ:

Յարգանք իրեն միշտ անթառամ յիշ շատակին:

Պատիւ Զեր նախաձեռնող ոգիին:

Խոնարաբար Զերդ

Յ. ԱՆՍՈՒԻՐԵԱՆ

Աղեքսանդրիա 17 Փետրուար 1968

Պատուարժան վարչական մարմին

Հ. Բ. Բ. Միութեան Գահիրէի Մասնաճիւղի

Մխիթարեանց Մայրավանքին ի Ա. Ղազար հաստատութեան 250 ամեակի տօնակատարութեան առթիւ Զեր զրկած հըրաւերը չնորհակալութեամբ ստացանք:

Բարեգործականի նախաձեռնութեամբ սոյն հանդէսին կազմակերպուելուն պարագան յուղում և հրճուանք մեզ կը պատճառէ: Եւ Սփիւռքահայութեան անդամի մը համար կը փաստէ թէ հոգեկան և բարյական համակրանքի ինչպիսի կապերով Մխիթարեանները և Բարեգործականը իրար կապուած են:

Այս 250 ամեակի տօնակատարութիւնը զմեզ կը մղէ խոր երախտագիտութեան անկեղծ տուրք՝ Մեծն Սեբաստոցիւն դարձեալ և միշտ ընծայելու և անոր անբասիր վարքին և ազգանուէր գործին հանդէպ մեր ակնածանքը և անվերապահ հիացումը յայտնելու:

Այս յիշատակութիւնը գեղեցիկ առիթ մըն է Սփիւռքահայութեան մէջ վերածարծելու գնահատանքը յաւիտենական ար-

## ԿԵԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷԶ

ՍՊՎԵՏԸ. ՀԱՅԱՍՏԱՆԻ հողամասին վըրայ կը գտնուին մօտաւոքապէս 2500 յուշարձաններ, ինչպէս նաև տաճարներ, բերդեր, եկեղեցիներ և այլն։ Նշանաւոր ֆրանսացի գրագէտ Ռոմէն Խոլան «բացողեայ թանգարան» կոչած է Հայաստանը։

\* \*

ԶՕՐ. ԱՆԴՐԱՆԻԿԻ յուշարձանին բացոմը կատարուեցաւ Աշտարակի շրջանի Ռէճան գիւղին մէջ, ուր կ'ապրին անոր բարեկամներն ու զէնքի ընկերները։

Ազգային հերոսին ծննդեան հարիւրամբեակը 1965ին լայնօրէն նշուեցաւ Մայր Հայրենիքի մէջ։

Լենինականի քաղաքապետութիւնը առնոր անունը տոււաւ քաղաքին նոր պողոտաներէն մէկուն։

Հայաստանի պետական արխիւներուն մէջ կը գտնուի Զօր. Անդրանիկի ֆօնտը, ուր կը հաւաքուին ազգային հերոսին կեանքը պատմութիւնիթերը։ Իր սուրը կը պահուի երեշանի Պատմութեան թանգարանին մէջ։

\* \*

ՓԲՈՅ. Գ. ԲՐՈՒԺԵԱՆ, Երեւանի համալսարանի ուսուչական կաճառէն, փիլիսոփայական դասախոսութիւններ տոււաւ Անդրլոյ Օքսֆորդ և Թէյմպրիճ համալսարաններուն մէջ։ Այցելեց Լուտոնի Հայ Տունը։ Նուէր ստացաւ Խաֆֆիի գաւագանը։ Ինքն ալ իր կարգին զայն նուիրեց Հայաստանի թանգարանին։

\* \*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՅՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԱԿԱԴԵՄԻՅԻՑՆ լոյս ընծայեց՝ փիլիսոփայ. Ա. Աշրեւշտեանի մէկ աշխատասիրութիւնը որ կը կոչուի «Գաւիթ Անյաղթ»։ Այս շահագրգուռական գիրքը նուիրուած է հինգ և վեցերորդ գարերու հայ փիլիսոփայ և գիտնական Գաւիթին, որ «Անյաղթ» կոչուած էր, վիճարանութիւններու մէջ իր տարած յաղթանակներուն և անպարտելի տրամաբանութեանը պատճաւաւ։ Գաւիթ Անյաղթիր բարձրագոյն կրթութիւնը ստացած է այդ ժամանակաշրջանի համաշխարհային մշակութիւն կեցրոն Ազեքասնորիոյ մէջ և ապա

Հայաստան վերադառնալով գրած է շարպմը գործեր, որոնք հայկական մշակութը հարստացուցին։ Անոր գործերէն միկն է «Արխատոտէլի վերլուծականին մեկնաբառնումը», ուր Արխատոտէլի վարդապետութիւնը կը մեկնաբանուի մաթերիալիստական տեսակէտէն։

Ա. Արեւշատեան միեւնոյն ատեն ուսեւսերէնի թարգմանած է Գաւիթ Անյաղթի Արխատոտէլի վերլուծականին վերաբերեալ գիրքը։

ԵՐԵՎԱՆԻ ՍԱՀԱՅՆԱԿՆԵՐՈՒ. ԿԱՅԱՆ.՝ Երեւանի սաւառնակներու կայանը պիտի ունենայ միջազգային տարրութիւն, այսինքն Հայաստանի մայրաքաղաքի և այլ երկիրներու միջև պիտի հաստատուին օգային ուղղակի գիծեր։ Երեւանէն գէպի Խ. Միութեան այլ քաղաքները փոխագարձաբար կը գործեն սաւառնակները։

\* \*

ԵՐԵՎԱՆԻ ԲԱՆԿԳՐԱՒԹԻՒՆՆԵՐՈՒ.՝ Երեւանի քաղաքապետական խորհուրդի նախագահը՝ Գրիգոր Հասրաթեան յայտաբարեց թէ Երեւանի բնակչութեան թիւը 720 հազարի հասած է ներկայիս (1968) և թէ անցեալ տարուան ընթացքին 200000 քառ. մեթր տարածութեամբ բնակելի հողերու վրայ տուններ կառուցուած են։

\* \*

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԳՐՈՒԹԵԱՆ 2750 ամեակի տանակատարութեան առթիւ կազմուած է յօքելինական յանձնախումբ Հայաստանի պետական աւագանիին մասնակցութեամբ։

\* \*

ԱՆԼԻՖԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆՆԵՐՈՒ. ԵՂԱՆԱԿԱԼԻՅՈՐ.՝ Պարոյր Սեւակի «Անլոելի Զանգակատունը» արժանացաւ պետական մբցանակի։ Այս քերթուածը եղանակաւորեց թամար թիմուրեան։ Նուագուեցաւ Երեւանի Հայֆիլարմոնիայի մէծ դահլիճին մէջ։ Երգեցիկ խումբը կը զեկավարէր Թաթուլ Ալթունեան, կը մասնակցէին զանազան երգիչներ։ Լարային քառեակը և ջութահակարներու ամբողջ հոլլ մը փայլ կուտար եղանակաւորուած «Անլոելի Զանգակատան»։

## ԵԿԵՂԵՑԻՆ ՄԱՅՐԵՆԻ

Բազմադարեան իւ խնկաքոյ յա կամարդ ի վար,  
Լուսաւորչին սուրբ կանքեղը պահեցիր վա՛ն.  
Գոյամարտի փուս նամբումն ողջ երկայնքին,  
Դուն եղար միւս, մեծ ուղեցոյց, փառու անգին:

Շնորհալին, աղօթերգու Նարեկացին,  
Մաւսոց եւ շատ նախահայրեր՝ մեզ նիւսեցին  
Տալի սրբաւունջ եւ աղօթեներ նոգեպարա՛ր,  
Անզուգական Մեծասխնով մեր ուկետան:

Մենի ունեցանի առիւժասի՞ր զօրավարներ,  
Քաջ գործերով պանծացուցին պատմո թիւնն մեր  
Խաչ ի ձեռին, մարտնչեցան մեզի համար,  
Որ սիւներդ մնան կանգուն, լոյսերդ՝ անմա՛ր:

Արնածարաւ հորդաները վիշապածին,  
Ամրոցներդ միւս խորտակել շատ փորձեցին,  
Երբ ալ չըկար մեզ զօրավիր՝ զէնի ու բանակ,  
Քաջ մօր մը պէս, դուն պահեցիր բերդը՝ մենակ:

Սուր եւ կըրտակ, սրտիդ վլրան վերեր բացին,  
Դուն կուրծք տուիր, աղէտներու այս տողանցին,  
Աղօթ եւ խունկ, խոցիդ ըրիր սպեղանի,  
Աստուածակեր եկեղեցին հնամենի:

Փորուկալի՞ց գիշերուան մէջ՝ բնազդորէն,  
Արպէս հօսք կ'ապաստանի փարախն իրեն,  
Նոյնապէս ալ մենի, հէլ գառներդ, տուա՛ր անտէ՛ր  
Տա՛ք ծոցիդ մէջ խնամուեցանի, երկար դարեր:

Ո՞ւր, երեսմին մեր հաւեւանի, հպարտ, հզօ՞ր,  
Երկրիս բեմեն անցա՞ն, զացի՞ն, չըկան այսօր,  
Ժանզը կերաւ անոնց սուրբ, պի՞ղծ, մահարեր,  
Դուն կ'ապրի՞ս դեռ, եկեղեցին սրբանուէր:

Անսասա՞ն ես, զերդ ձիւնափա՞ն մերն Արարաւ,  
Ապրէ՛ յաւէս, չամբէ՛ մեզ սրնունդ առաս,  
Երէ... միակ Հայ մը մնայ աշխարհին մէջ,  
Քու մօր սիրտին սիրոյն պիտի անձկայ անվերդ:

# ԶԵԿՈՅՑ

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԻՒՆԸ

## ԿԸ ՆՇԱՆԱԿԵ ԿՐԹԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՈՐ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ ՄԸ

Անցնող տասնամեակի ընթացքին մեծ յեղաշրջումներ տեղի ունեցան կրթական-մանկավարժական աշխարհին մէջ: Արդ, տրուած ըլլալով որ Հ. Բ. Ը. Միութիւնը իր նիւթական միջոցներուն կարեւուագոյն բայինը կը յատկացնէ զանազան հայ համայնքներու մէջ գտնուող իր կրթական ու մշակութայն ձեռնարկներուն, կեղունական վարչութիւնը անհրաժեշտ կը նկատէ վերագնահատութեան ենթարկել իր կրթական գործունեութիւնը՝ հայ գաղութներու ներկայ պահանջներու լոյսին տակ:

Այս նպատակով կեղունական վարչութիւնը նշանակեց մասնախումբ մը, որ պիտի ուսումնասիրէ արդի մանկավարժական զրութիւններն ու գաստիարակչական հարցերը, ինչպէս նաև հայ գաղութներու այսօրուան պահանջները: Յանձնախումբը իր պրագտումներուն և ուսումնասիրութեանց արդէւնքը, իրենց թելագրութիւն ու առաջադրութիւն, պիտի ներկայացնէ կեղը. Վարչութեան, որպէս իր Բարեգործականը առաւելագոյն չափով կարենայ սատարել գաղութահայութեան ներկայ հըրամայական կարիքներուն: Ծուրջ տարի մը ժամանակ պիտի առնէ կատալուելիք այս աշխատանքը, որուն յաջողութեան պիտի աջակցին Միութեան բոլոր մարմինները.

Յանձնախումբը անձնուիրաբար կը գլխաւորեն Տոքթ. Վ. Բարսեղեան և Տոքթ. Բ. Սվաճեան, իրեն ատենապետ և գործակից-ատենապետ, և անոր սիրայօժար անդամակցող 25 դաստիարակներն ու համայնքներն ու առաջնորդող գէմքերը, 7 տարբեր երկիրներէ, իրենք ընտրած են: Յետազային քանի մը անուններ եւս պիտի աւելնան Յանձնախումբի կազմին վրայ: Տոքթ. Սվաճեան, որ ծանօթ մանկավարժ մընէ Լիբանանի մէջ, ներկայիս իրը Մանկավարժութեան Գործակից—Դասախուս կը պաշտօնագորէ Պրութին Գուէճի մէջ Ներ Եորք, իսկ Տոքթ. Բարսեղեան, որ յարանի բնագէտ մընէ, կը դասախոսէ Ռէնուիլը Փուլիթէքնիք Ինութիւթիւթի մէջ, Թէոյ, Ն. Ե.:

Յանձնախումբի միւս յարգելի անդամներն են:

### Միացեալ Նահանքներ

- Օր. Ներքի Ահարոնեան
- Փրոֆ. Տիանա Կիրակոսեան
- Օր. Մէյրի Հերեան
- Տոքթ. ձան Մարգարեան
- Տոքթ. Տ. Ա. Պերպերեան
- Արա Պոյանեան
- Արմեն Օհանեսեան

### Հարաւ. Ամերիկա

- Օր. Ռոզա Մախեան

### Եւրոպա

- Օր. Հ. Գարագաղեան

### Կիպրոս

- Ասատուր Պետեան

### Քուրքիա

- Տոքթ. Հերմինէ Գալուստեան

### Լիբանան

- Խաջէր Գալուստեան
- Տիկ. Անահիտ Գանիքեան
- Փրոֆ. Բարուսիալ Թովմասեան
- Տիկ. Նինա Ճիտենեան
- Տոքթ. Ա. Ա. Մանուկեան
- Զարեն Մելքոնեան
- Փարալ Փաղունեան
- Պետջ Սիմոնեան
- Տոքթ. Տիգրան Վարժապետեան
- Տոքթ. Գանիկ Ուլիեան

### Սուրբիա

- Երուանդ Ակիշէան
- Լեռնի Եազուպետեան
- Տոքթ. Ռոպէր Ճեպենեան

### Դիխոն

- Կեդր. Վարչ. Ժողովիկի
- Ներ Եորք, 10 Հոկտ. 1967

## Հ. Բ. Ը. Մինիթին – ԳԱՀԻՐԵ

Գահիրեի Հ. Բ. Ը. Մինորինը հանոյքն ունի տեղեկացնելու  
պատուարժան հանրութեան քէ, իր հիմնած

### **ԵԱԳՈՒՊ ԱՐԹԻՆ**

գրադարանը որ կը գործէ 1958էն ի վեր, իր տրամադրութեան  
տակ ունի զրական, պատմական, գեղարուեստական, կրօնական  
և բանասիրական. ինչպէս նաև ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ գիրգերու նոխ  
մրերը մը, որմէ կրնան օգտուիլ մեր ընթերցաւեր անդամները  
և Գահիրեի հայութիւնը անխտիր, առանց որեւէ վճարումի:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ



### **ՏԵՂԵԿԱՑՈՒՆ վճարովի չէ**

Շնորհակալութեամբ կ'ընդունինք նուկրներ, մեր այս  
ձեռնարկը աւելի նոխ եւ շահեկան ընծայելու համար:

- Ստանալու համար դիմել խմբագրութեանս,
- 15, Էմաս ել Տին փողոց Ա. յարկ — Գահիրէ

